

# U.S.

## ԴԵՊԻ ՄԻՌԻԹԻՒՆ

կ. Պոյսէն հասած բաղաբական տեղեկութիւնները  
որոնց մասին յատուկ յօդուածով մը այս Էջերուն մէջ ըն-  
դարձակօրէն կը խօսինք, պէտք է հայ ժողովուրդին ու-  
շադրութիւնը զրաւեն։ Արեւելեան խնդիրը իր բոլոր  
կնճոռուութիւններովը կը յուզուի։ Այն անգամ որ նա-  
հանգ մը Թիւրքիոյ մէջ կոտորածի ենթարկուած է, բանի  
մը տարի ետքը Հետեւանքները զգացուեր են։ Սասունի  
դէպքերուն ատեն թէ՛ փորձ բաղաբական անձնաւորու-  
թիւններ, թէ՛ Ճեռնհաս հրապարակագիրներ յայտարա-  
բեցին թէ Հայկական խնդիրը քանի մը տարիէն միայն  
կրնայ կարգադրութեան մը յանդիլ։ Հիմակ Թիւրքիոյ  
բոլորտիքը եւրոպական պետութեանց միջեւ համաձայնու-  
թիւն մը կամ մրցում մը ընդհանուր խնդիրներու հետ  
պիտի կրնան նաեւ որոշ կերպարանք մը տայ մեր գործե-  
րուն։

Հայ ազգը ձեռքերը ծալլած պիտի նստի եւ օպասոէ  
որ իր բաղդը վճռե՞ն. պիտի ձգէ որ բաղաբական շահեր,  
եթէ հարկ տեսնեն զինքը զոհել, այդ ոմիքը դաւադրու-  
թեամբ դորժե՞ն։ Ամէն հայ որ ազգին ներկան ու ապա-  
գան կը խորհի այս հարցումներուն պատասխանը թող  
ինքն իրեն հարցնէ. « Բայց Ե՞ս, ի՞նչ կ'ընեմ հանրու-  
թեան ի՞նչ օգուտ ունիմ, գոյութեան բաղաբական կուին  
մէջ։ »

« Ես ի՞նչ կ'ընկմ » — Ոչինչ : Ոհա ինչ որ հայ ազգին  
ամենատառապար մեծաւանութիւնը կրնայ ըսել : Ու երբ  
ժողովուրդ մը միայն համակերպութեամբ կը գոհանայ,  
ինչո՞ւ զարմանալ որ արդ ժողովրդին զիխէն աղէտները  
անսպահաս կ'ըյլան , եւ իր սպառոսպուռ փճացումը ժամա-  
նակի խնդիր մըն է միայն : Անկախ ազգերը իրենց կեան-  
քը շարունակել կարենալու համար պէտք ունին կառավա-  
րութեան , եւ տառջնորդող դաղափարներու որոնց կ'են-  
թարկեն իրենց գործերը . այն ժողովուրդիները որոնք քա-  
ղաքական ազգութիւն չեն կազմեր բայց իրենց ազատա-  
գրութեանը կը ձգտին , անկախ ազգերուն օրինակին պար-  
տաւոր են հետեւիլ , ունինալ ներքին ուժեղ կազմակեր-  
պութիւն եւ որոշ , յոտակ դաղափարներ :

Թիւրքիոյ Հայերո մինչեւ բսան տարի առաջ քաղաքական որպէս օւղղութիւն մը կը հետեւէինք, եւ մեր աղգային կազմակերպութեան կերպոնը պատրիարքարանն էր որ ազգին մտածութիւններուն եւ զգացումներուն ճշմարիտ նիրկայացուցիչն էր։ Թիւրքիոյ Հայոց ընդհանուր ձգտումն էր շատ չափաւոր բարեկարգութիւններով գոհանալ, եւ օսմանեան շահերն ու հայ ազգին շահերը իրարու հետ համերաշխ պահել։ Թէեւ երեսուն տարիէ ի վեր աւելի տրմատական մտածութիւններ նոր երիտասարդութեան մտքին մէջ ճնունդ տուած էին, բայց սահմանափակ շրջանակի մը մէջ կը մասին, ու նոյն իոկ այդ սերժնողը կը դդար թէ յանքաւզն գաղափարներ իրականութեան վերածելու համար շատ աշխատանքի ու շատ ժամանակի աջակցութեանը պէտք կայ։ Առուսեւթիւրք պատերազմէն վերջը ազգին աւանդական քաղաքականութիւնը յեղաշրջուեցաւ։ հաստատուած, կտղապարուած գաղափարները տակնուվրայ եղան։ Նախ պատրիարքարանը մէկին ի մէկ մուցաւ ամրող անցեալ մը որ հինգ զարով կը հաշուուէր։ Ամէնուս զիացած իրողութիւնն է այս զոր տուանց քննաւ-

դատելու կամ զրուատելու միայն կը յիշեցնենք։ Խնչպէս  
որ ոռւսեւթիւրք պատերազմէն առաջ ազգ եւ պատրիար-  
քարան ի մի ձնվուած էին զաղափարով եւ ուղղութեամբ  
նոյնպէս եւ Սահ-Ծթէֆանոյէն ետքն ալ միաբանութիւնը  
կատարեալ էր։ Նոր ուղղութիւնը յուսացուած յաջողու-  
թիւնը շաբարգեւերով ազգին, կամաց կամաց հերձուածները  
սկսան։ Տասը տարուան ժամանակամիջոցի մը մէջ պատ-  
րիարքարան ու ազգ այլ եւս կատարեալ ներգաշնակու-  
թեան մէջ չէին, բայց ազգը ինքն ալ իր մէջը միաբան  
չէր. ազգային բաղաբական գաւանանըը կը պակռէր։ Հին  
զաղափարները արմատախիլ չէին եղած, ու նորերը տա-  
կափն հաստատ արմատ չէին ձգած։ խառնակութեան,  
շփոթութեան թուական մըն էր։ Ներգաշնակութիւնը վե-  
րահաստատուեցաւ 1894-95ին, վասն զի ազգը ինք-  
ներգաշնակութիւն ունէր իր գաղափարներուն մէջ։ Հա-  
յաստան, Պոլիս, արտասահման մէկ զգացում, մէկ գա-  
ղափար, մէկ ուղղութիւն կը տիրէր. պատրիարքարանը  
ազգին ճիշգ ու ճիշտ ներկայացուցիչն էր։

Հրամագիրը երեք հակառակ հոսանքի մէջ կը տարու թերի: Մաս մը Հայեր զսր կրնանք « հինաւուրցները » ու բակել, կը դատապարտեն ազատազրութեան ո՛ւ եւ է ձըդ տում: Եետոյ կուզան « չափաւորականները » որոնք Հայաւ տանի համար հիմնական բարեկարգութեանց պէտքը զգալով հանդերձ, սպասողական բաղացականութեամբ Եւրոպ պայի վրայ յուսադիր մնալ կը յանձնաբարեն: Խակ թեղայ փոխականները փրկութեան առաջին պայմանը զօրեղ կազմակերպութեամբ կոռւելու մէջ կը փնտռեն: Ու կը տեսնենք

որ հինաւուրցները կու տկարներն են։ Ասոնց պարագուստները ընդհանուր կերպով ունեւոր զասակարգին կը պատշաճնին. ամէն զիւրութիւն ունին առանց ո՛ւ եւ է նեղութիւն զգալու ժերթեր ստեղծել, կազմակերպութիւններ հիմնել, եւ իրենց գաղափարներուն համար կուտիլ. բայց բան մը չեն ըներ, միայն կը վայնասունեն։ Գերութեան սէրը եւ ոչ իսկ զրամական պլտիկ զոհողութիւն մը ընելու ընդունակ է. Զափաւորականները, որոնք երրեմնի յեղափոխականներն են, մինչեւ աստիճան մը գործունեալ կ'երեւին, ունենալով իրենց համակրող ժերթերը։ Իսկ առողջութեալ Յեղափոխականները կը ներկայացնեն. ազատասիրութիւնը ամէն տեսակ զոհաբերութեան կարող է, ու ինըն է որ վերջը վերջը պիտի կարենայ ամբողջ ազգը կառավարելու եւ ներկայացնելու իրաւունքին տիրանալ։ Բայց ինչ

Մեր իղձն է բաղացական կոռւանի վրայ գաղափա-  
րային միութիւն ստեղծել:

Երբ ժողովրդի մը մէջ զաղափարի միութիւնը կը պահօի, անկարսոց է ան ուժով գործել և յաղթանակի յոյսվլ կոռուիլ։ Գաղափարներու շուրջը ազգային միաբանութիւն մը կը դիւրանայ երբ կանխակալ կարծիքները վանելով մեր մտքն, իրողութիւնները ուսումնասիրելով լուսաբանուիլ ուզենք։ Կրեստի ազատութեան պատմութիւնը կրնայ սցանչելապէս առաջնորդել մեր մտքերուն։ Յունական կղզին թէեւ Հայաստանի ո՛ւ եւ է նահանգէ մը գերազանցօրէն մենաշնորհեալ պայմաններու մէջ կը դունուէր իր ազատութիւնը ձեռք բերելու համար, բայց մինչեւ որ Եւրոպայի պաշտպանութիւնը լրապէս չլայելց միշտ գերի մնաց։ Ամենըս ալ, յեղափոխական ու չափառորական, պէտք է միաբան դանուինք Եւրոպայի համակրանքը հայ հայ ազգին վրայ զրաւելու համոզումին մէջ։ Բայց անշերքելի իրողութիւնն է նաեւ որ կրեստէ երբեք կարող պիտի չըլլար Եւրոպայի աշակցութեանը արժանանալ առանց իր յեղափախական ողիին, առանց իր երկարատեւ մարտընչութերուն, ինչպէս յունական ուրիշ կղզիներ կը մնան ստրկական վիճակի մէջ, ո՛չ ոք կը յիշէ զանոնք։ Մեր ծրագիրը յեղափոխութեան եւ քաղաքագիտութեան գանակցութեան մէջ կը կայանայ։ Պատմութիւնը, զարէ մը ի վեր արեւելեան խնդրին ամէն երեւոյթները կը հասաւատեն թէ սուլթանին հպատակ ամէն մողովուրգներուն վիճակը հիմնովին կը բարեփոխուի, երբ յարատեւութեամբ ու խելքով կոռուին, աշքերնին Եւրոպայի վրայ յառած։

Հայ ժողովուրդը քիչ սխալ պիտի գործէ, եւ անոնք  
ալ առանց ո՛ եւ է ծանր հետեւանքի, եթէ մեր ամէն մէկ  
գործին մէջ նախ մտածենք թէ ինչ որ կը խօսինք, կը  
գրենք, կ'ընենք, ի՞նչ տպաւարութիւն կրնայ առաջ բերել  
Եւրոպայի վրայ։ Մեր բաղաբական կամ բաղաբագիտա-  
կան ուղղութիւնը որոշ գծուած է առջենիս։ Բայց հառ-  
տաս համոզուած մալու ենք որ բաղաբագիտութիւնը  
ի՞նչը ան ալ հեռատես, խորաթափանց եւ խելացի ըլլայ,  
անջօր է ժողովուրդ մը փրկելու կամ պահպանելու եթէ  
նիւթապէս ուժ մը իրեն զօրավիգ չունի։ Անկախ ազգերու  
համար այդ ուժը բանակ մը կը կոչուի. գերութեան մէջ  
տառապողներուն համար՝ Յեղափոխութիւն։ Միրել այդ  
բանատիկը, զօրացնել զայն եւ անոր կրթնիլ, անոր աջակ-  
ցութեամբը Եւրոպան մեզի համար նպաստաւորել, ահա  
ինչ որ ազգին մտածութեանը զիսաւոր նպատակակիտնը  
այէտք է ըլլայ։

Ազգային Յեղափոխութիւնը իր վրայ ծանրացած  
սպարտականութեան մեծութիւնը կը զգայ եւ շատ լուրջ  
ուղղութեան մը կը հետեւի: Ատեն մը Յեղափոխութեան  
մէջ ջղային գրգռումի զրութեան մեծ կարեւորութիւն ըն-  
ծայուեցաւ, ու տակաւին մասնաւոր շրջանակներ կը շա-  
րունակեն այլ աւանդութիւնները պահպանել, բայց իրենց  
տկարութիւնը եւ անզօրութիւնը էն մեծ ապացոյցն է թէ  
այլ եւս հանդարտ մտածութիւնն է որ Յեղափոխութիւնը  
կառավարելու կոչուած է: Եթէ Յեղափոխութիւնը ազգին  
սոցառավագինուած ումը կը ներկայացնէ, Հայութեան բա-  
նակն է, պէտք է ընդունի թէ պատերազմի մէջ միմիացն  
քաջութիւնը չի բաւեր յաղթելու համար: « Հիմակ պատե-  
րազմը միայն բաջութիւն չէ, այլ զիտութիւն եւ համբե-  
րութիւն ալ է: »

Աղջկոս յաղագործական սրտցը սրմք տարիք ի վեր  
հետպհետէ կը բարեհրջի: Հիմա համոզում ակած է զոյա-  
նալ թէ ո՞չ երեւակայսթինը, ո՞չ բոպէական ջղային

զրգության կարող են Ազատութեան պատերազմին մէջ  
յաղթանակը ապահովել:

Հայ ազգին քաղաքական, յեղափոխական մտածութիւններուն ընթացքը դիտելով կրնանք հաւաստել թէ դէպի քաղաքաբարային միութիւն մը կը յառաջանանք, թէ յամբընթաց Ապագային մեծ զրաւականը հոն է:

## ԱՆԳԼԻԱ, ՌՈՒՍԻԱ ԵՒ ԹԻՒՐՔԻԱ

Թիւրբիոյ նկատմամբ Անզիիյ բաղաքականութիւնը  
խորհրդաւոր քողով մը ձածկուած կը մնայ երկար ատենէ  
ի վեր: Այն մամուլը որ միաձայնութեամբ Մեծ-Մար-  
գասպանը կը հօչակեր սուլթանը, եւ թիւրբիան ազգերու  
եւ պետութիւններու շարքէն գորս նեանց կը պոռար, հի-  
մա լուր ու մունջ է: Հազիւ թէ երբեմն երբեմն Պոլսէն  
Հայոց մասին երկու տող լուր մը կը հրատարակեն: Հա-  
յաստանի վիճակը չէ փոխուած. սովէ, կոտորած, հարստա-  
հարութիւն անարդել կը շարունակուին, ու ազատ, մար-  
դասէր, բրիստոննեալ երկրին թերթերը այդ ամենը չգիտ-  
նալ կը ձեւացնեն: Ազատական կուսակցութիւնը այլ եւս  
մի գրալիր հայկական ինզրով. Անկլօ-Մրգմինիըն ընկերու-  
թեան անունը չի լսուիր. եկեղեցիներուն մէջ այլ եւս ո՛չ  
Քարոզ ի նպաստ Հայոց, ո՛չ ալ անէծք սուլթանին դէմ:

Ումիայն Հայոց համար չէ որ անտարբեր կ'երեւին Անդ-  
լիացիները. մոոցած են Մակեղոնիան, մոոցած են ուրիշ  
քրիստոնեայ ազգերը, մոոցած են նաև Երիտասարդ  
Թիւրքերը որոնց երթեմն այնքան նպաստաւոր կ'երեւա-  
յին. Երրեց սուլթան Համիտ այսքան իրեն նպաստաւոր  
ծառայութիւն մը չէր կրնար սպասել այն Անգլիայէն որ ի-  
րեն դէմ այնքան ոսերիմ թշնամի երեւցաւ. Ինչ որ կը  
փափաքէր սուլթան Համիտ ուրիշ բան չէր բայց եթէ անդ-  
լիական մամուլին մէջ յարձակումներու շափառութիւն.  
Եւ ահա այդ մամուլը բոլորովին կը պապանձի:

Ոչ ոք կը մտաբերէ թէ անզիհական մամուլը, Անզիհոյ կղերը, Անզիհոյ աշխարհավարները սուլթանէն կաշառուած ըլլան. Թիւրքիոյ գանձը այսպիսի վիթխարի ծախքի մը պիտի չկրնար զիմանալ, եթէ երբեք Անզիհացիները վաճառուելու պատրաստականութիւն իսկ ցոյց տուած ըլլային, ինչ որ բնաւ մտքերնուու չի կրնար անցնիւ: Բայց եթէ Անդրիացիները առանձինն առանձինն չեն կաշառուիր, ամենըը մէկտեղ կը ծախտուին. զիբենք զնողը Անզիհոյ շահն է միայն: Մարդասիրութիւն, կրօնք, խիզճ, համոզում, սկըզ-

բոնց, բան մը չի գիմանար անզլիսկան շահերունկատու-  
մին առջեւ։ Ամբողջ Անզլիս մէկ զսպանակէ մը մղուածի  
պէս կը շարժի։ Անզլիսցին կը լոէ կամ կը խօսի անզլիս-  
կան շահերուն պահանջումին համաձայն։ Ու ամէն մէկ  
անզլիսցի չի գիտեր թէ ի՞նչ է առ շահը. կարգախոսը վե-  
րէն կը բղիսի և ամբողջ Անզլիս կը հպատակի։ Խնչպէս զօ-  
րագունդ մը զօրապետին նոյն եւ անզլիսկան մամուլն ալ  
առանց ցննութեան կը հնազանդի նախարարական հրա-  
մանին, ու ժողովուրդը մամուլին օրինակ կ'առնէ։ Աշ-  
խարհքի ամէնէն ազատ երկիրը ի հարկին աշխարհի ամէ-  
նէն բռնապետականն է արտաքին քաղաքականութեան  
մէջ։ Կարգապահութիւնը կամսվին է եւ սիրայօժար։ Ահա  
ինչու համար Աքեւեկան ինզրին մէջ Անզլիս մամուլին և  
ժողովրդին հիմակուան լուսթիւնը մեծ նշանակութիւն  
ունի։

Հայկական ջարպերէն անմիջապէս ետքը տեսնուեցաւ  
թէ Անզլիա կամաց կամաց կը մօտենայ Թիւրքիոյ, կամ  
թէ Թիւրքիան իրեն մօտեցնել կ'ուզէ: Երբ կլատողն  
1896 սեպտեմբեր 24ին որոտաց, ու ամբողջ Անզլիան  
տակնուվրայ եղաւ, տհա լորտ Բոզպրի, ազատական կու-  
սակցութեան վարիչը, իր մեծ գերէն հրաժարելով՝ որպէս  
զի իբր կուսակցապետ շընդդիմանայ կլատողնի, բայտ-  
քական պարզ, յստակ ճառավ մը գործնական Անզլիացի-  
ները համոզեց թէ Անզլիան մեծ վնասներ կ'ունենայ, մին-  
չեւ իսկ պատերազմի մը վտանդին կ'ենթարկուի, եթէ

Հայոց վիճակը բարեփոխելու համար զօրաւոր միջամտութիւն մը ընել ուզէ։ Նախորդ նախարարապետին քաղաքական տեսութիւնները ալէկիոծ ծովուն վրայ տարածուած ձէթին պէս հանգարտեցուցին հանրային խոռվայրոյզ կարծիքը։ Կ. Պոլսոյ անզիխական գեսպան սըր Ֆիլիք Գլըրի որ հայկական կոտորածներուն առթիւ սուլթանին անհաճոյ եղած էր Պոլսէն Հոռմ փոխազրուեցաւ լորտութեան միխթարանքով։ Լորտ Բոզպրի իբր պարզ զբանաշրջիկ մը այս ձմեռ յանկարծ Պոլս գնաց, ոչ ոք գիտցաւ թէ ի՞նչ ընելու . այդ այցելութեան քաղաքական մեծ նշանակութիւն տրուեցաւ։ Անզիխական մամուլը հրահանդ ստացաւ ընդհանուր կերպով Աբեւելքի քրիստոնեաներուն եւ մասնաւորապէս Հայոց խնդրով շատ, կամ բնաւ չզբաղիլ կարելի է ըսել թէ երեք տարիէ ի վեր Անզիխ Աբեւելքի մէջ ինքզինքը կ'ամփոփէ, վճռական քաղաքականութիւն մը յաւարարելու համար։

Այդ բաղաքականութիւնը տակաւին սրոշ եւ յստակ պարզուիր Երբոպայի առջեւ, բայց Լանտանի թերթերը լլուչաւոր հրատարակութիւններով հաւանական ենթա- ս լլութիւններու կ'առաջնորդեն մեղի։ Անգլիա թերեւս ոոր 1856 մը, նոր 1878 մը պատրաստելու վրայ է։ Խ նրիմի պատերազմէն ետքը Թիւրքիա Անգլիոյ եւ Ֆրան- թ այի հովանաւորութեանը ներքեւ առնուեցաւ, Ռուսիոյ Բ էկմ պաշտպանուելու համար։ Ռուսեւթիւրք պատերազմէն մ լերջը Անգլիա՝ աշկցութեամբ Ֆրանսայի և Գերմանիոյ՝ ն մող չտուաւ Ռուսիոյ իր յաղթանակներուն արդիւնքը լիո- բ լին վայեկել։ Օ

Անզլիոյ արեւելեան քաղաքականութեան առաջնորդ  
սնփոփոխելի սկզբունքը՝ Թիւրքիոյ պահպանութիւնն է  
անզլիական շահերուն համար։ Թէեւ դարձ մը ի վեր Անդ-  
իա թոյլատրած է կարդ մը նահանգներու օսմաննեան պե-  
տութենէն անջատումը, սակայն իրենց անկախութեանը  
տիրացոյ այլ երկիրները Անզլիոյ շահերուն չեն վեասեր.  
ևնաւանդ թէ աւելի կը նպաստաւորեն զանոնց։ Թումա-  
նիա, Սերպիա, Յունաստան, Պուլկարիա, Սեւ Ծովէն  
Միջերկրական Վասփարի շուրջը երկաթէ շրջանակով մը  
կը պատեն, Ռուսիոյ անանցանելի ընելով զայն։ Եզիպտո-  
սի աշխարհակալութեամբը՝ որուն առջեւ իր պահակ մը  
կը հսկէ անզլիացեալ կիպրոսը, ապահոված է Հնդկաս-  
տանը։ Պաղտատի ճանապարհը՝ որուն ամբողջութեանը  
մէջն են Հայաստանը, Միջագեաքը, Տրավիզոնը, Վասփա-  
ռը եւ Մէրսին, կենուական կարեւորութիւն ունի Անզլիոյ  
համար։ Հնդկաստանի տէրը ո՞չ Պարսկային ծոցը վտան-  
զի կ'ենթարկէ, ո՞չ ալ կ'ուզէ Ռուսիան կիլիկիոյ ճամբոլ  
Միջերկրականի մէջ Եզիպտոսի գրացի տեսնել։ Ասիական  
Թիւրքիոյ ամբողջութեանը եւ անկախութեանն է որ Անդ-  
իա նախանձախնդիր կը գամնուի։

Պաղտատի երկաթուղիի գծին շինութեան համար թ  
Պոլիս իրարու հետ կը մրցին Անզիիացիները, Գերմանա- թ  
յիները, Ֆրանսացիները. Թերեւս համաձայնութիւն մը թ  
դպյանայ մէջերնին, թերեւս յաջողութիւնը սրցակիցներէն մ  
մէկուն մայ, բայց ամէն սլարագայի մէջ կը տեսնուի թէ պ  
ասիսկական Թիւրքիան Ռուսիոյ գէմ պաշտպանելու ձըգ- հ  
տում մը կայ. ու այդ բաղաբականութեան վարիչը Անգ- վ  
իան է: Նոր Պերլին մը կը պատրաստուի: Այս հարցու- հ  
մը ամէն Հայու մտքին կը ներկայանայ. վասն զի կը գ  
զգանք թէ միանդամայն մեր ազգային խնդիրն է որ կը պ  
յուղուի: Ստուգիւ որչափ հնար է մօտեցող գաղափար մը պ  
կազմելու համար պարտաւոր ենք զգուշաւորութեամբ զի- ո  
տել եւ բննել բաղաբականութեան մէջ երեւան եկող իրու- ն  
ութիւնները:

Սբեւելեան խնդրին մէջ Թիւրքիսյ, Ռուսիոյ և Անգլիոյ զրաւած հիմակուան զիրքը թէեւ կատարելապէս միեւնոյնը չէ 1876-78ի կացութեան, բայց աշքի զարոնող շատ նմանովթին կայ: Քսան տարի առաջ պուլկարական ջարգերէն ետքը Թիւրքիան Ռուսիոյ ուսքերուն ներքեւ էր. 1895-96ին հայկական կոտրաձներովը Թիւրքիան նորէն Ռուսիոյ ձեռքը մնաց: Քսան տարի առաջ Անդիիոյ վարիչները պահպանողականներն էին, եւ Ռուսիան զրկեցին, յաղթական պատերազմէ մը ետքը, ասիական Թիւրքիայ մէջ ընդարձակ աշխարհակալութիւնները ընելու իրաւունքն. ցոտն տարի հետքը Անդիիոյ վա-

հինգը նորէն պահպանողականներն են, եւ չեն ուզեր  
ող տալ Ռուսիոյ՝ յաղթական քաղաքականութենէ մը  
ետոյ՝ Թիվրբիոյ վրայ տիրապետելու իր խորհուրդները  
ուագործել։ Ժամանակակից պատմութիւնը համառօտելու  
էտք չենք տեսներ, միայն բաւական կը համարինք յի-  
ցնել հայկական կոտորածներէն ետքը Արեւելքի մէջ  
ուսիսի քաղաքական զօրութիւնը, և հիմակուան իր տը-  
արութիւնը։ Նոյն իսկ Անզիիոյ մէջ ուսասէր հոռանք մը  
եօնուեցաւ։ Ազատական կաւակցութեան պատկանող  
ումբ մը երեսփոխաններ զօրեղ միութիւն մը կազմեցին  
օրոշը րբ «Օ՞ն յառաջ» անունով, որուն ծրագրին մէջ  
մինչեւ իսկ Պոլիսը Ռուսիոյ ձգել սրաէս զի քրիստոն-  
անները քրիուխն Թիվրբերուն ձեռքէն։ Երկար ատեն է որ  
յլ եւս այդ միութեան ձանը ձունը չկայ։ Ու անզիական  
սուալարութիւնը կլատսդնի ահարիւս ուրուականէն ա-  
ստուած, ա՛ անհաշիկանոց պահանողականներն ու ա-

աւտաս, աշխաղական պահպանովաստիր ու աստականները արտաքին քաղաքականութեան մէջ կը ացնէ ընդգէմ Ռուսիոյ եւ ի նպաստ Թիւրքիոյ, այս նց՝ անզիական շահերուն :

Ռուսական կառավարութիւնը Սասունի աղէտներէն որը սուլթանը իր բարբարոս վայրագ քաղաքականութեանը մէջ առաջ առաջ մղեղով, թրքական պետութիւնը եց տարաւ ձգեց կորստաբեր որովայթի մէջ։ Եւ երբ Հայութ շուտարած, խելակորոյս, փրկութեան հնարք մը կ'սրուր, Լոպանօֆ, յանուն Օրթոսոցս Եկեղեցիի մը պետի խստունեայ ձարին, մեռելական անհուն սեւ պատեան մը՝ ոթոտոցս խաչը վրան սեւեռուն՝ Մէհմէտի տեղակալին ոքերուն տակը տարածեց. անոր ներքեւ, աչքէ անտես, ո՞ր գատէին ըրիստանեայ Հայաստանին ոսկերոտին. Այդէն օսմանեան կայսրութիւնը ա'լ ձարերու գերիշխանութեանը ստորագանեալ նահանգ մը կրնար համարուիլ, որ փրկանը հայկական կոտորածներուն. Ու կովկասեան սհմանագլխսէն նախահոգակ հեռատեսութեամբ կազմակրագուած գէպեր, Վասպուրականը անգամ մը եւս աշնաշաղախ զիակնացներով, Բնեղապուրկի զահլիճին վրա հաշելի երաշխաւորութիւններ կը հայթայթէին ո' եւ է ատահականութեան համար։ Ռուսական շահերու պասնջմամբ իրենց երկրէն հալածական տարագրեալ վանեց. Հայոց վերագրածի սպառնալիքը երկու տարի է Համիլ խոռվայրոց կը տագնապէ ու ձարին տրամագրութեան ակ կը պահէ։

Խալիքին վիզը անցուած սարկութեան լուծը շատ  
սնր կուպար Թիւրբիոյ բոլոր իսլամներուն, որոնց կը  
ային թէ ձեռքբերնին ստրերնին կապկապուած, անձնա-  
ուր եղած էին Ուուիոյ, անհուասափելի մահուան մը հա-  
սր: Անզիա որ այդ հոգեկան կացութիւնը լաւ կը ճանչ-  
որ, ձեար առաւ Ելլարզը, ու փրկութեան միջոցը իր  
սրեկամութեանը մէջ ցոյց տոււաւ: Առանց շատ զժուա-  
թեան կրցաւ սուլթանը համոզել թէ Եղիպտոսը և Կիպ-  
րը գրաւելին յետոյ Անզիա այլ եւս Թիւրբիային բան  
կօրգելու պէտք չանէր, ու ասիական Թիւրբիան՝ իբր  
արիսպ մը՝ անզիական շահերուն, եւ եւրոպական ընդ-  
մուռը շահերուն ալ, պատուարը պիտի ըլլար Ուուիային  
սիցուած լւանգներուն զէմ: Փօխազարձ շահերու վրայ  
նմուռած մատրժական համաձայնութիւն մը Թիւրբիոյ ա-  
ստագրութիւնն էր եւ Անզիայ ապահովութիւնը: Եւրո-  
պի միւս պետութիւնները այդ ապահովութեան մէջ ի-  
նք ալ իրենց բաժինը կ'ունենալին: Եւ Մրանսա թէեւ  
ուսիոյ բարեկամը, բայց Անզիայ Թրբատէր քաղաքակա-  
թիւնը իր շահերուն աւելի նպաստաւոր կը համարի  
ան թէ Ուուիոյ Թրբակու որկրամոլութիւնը:

Անզիս մամուլին լուռած տեղիկութիւնները կը հաստիեն թէ անլիօ-թիւրբ համաձայնութեան մը գաղաւարը մարմին առնելու վրայ է։ Եւրոպայի մայրաքաղաքը իրը դանուող օսմաննեան գեսապանները Պոլիս հաւաքուած ա. ամէն օր ժողովներ կ'ընեն, սովորանը զիրենը ունկընութեան կ'ընդունի, ու բիշ օրէն իրենց պաշտօնավայշը պիտի վերագանան սրոշ, յստակ հրահանգներով, անուցանելու համար եւրոպական պետութեանց ու մասաւորապէս Անզիս հետ համաձայնութեան մը գոյուինը։ Աւելի սրոշ խօսելու համար հարկ է նորանոր յանելութեանց սպասել։

Ուուսիա թօղ պիտի տա՞յ որ Թիւրքիան իր ճիրաններէն մողոպըրի, գոնէ երկար ատենի մը համար։ Կէս զար առաջ Նիկոլա Ա. ձարը օսմանցիներուն պետութիւնը «Հիւանդ մարզը» հոչակելով Անզիիոյ առաջարկեց սպաննել զայն, առանց սպասուելու անոր բնական մահուանը, ու կողոպուալը մէջերնին բաժնելու Անզիիական կառավարութիւնը այս առաջարկին սիրալիր ընդունելութիւն ընելու շփորձուեցաւ։ Ատկէ գրեթէ կէս դար առաջ ալ Ալեքսանդր Ա. ձարը Նարոլէոնի հետ համաձայնութեամբ Թիւրքիան բաժին բաժին ընել մատերեց, բայց եւրոպական քարտէսի մը առջեւ մատերնին Վոսփորի վրայ գնելով իրարուերես նայեցան եւա՛լ առաջ չգացին։ Խրիմի պատերազմէն ի վեր Ուուսիա օսմանեան պետութեան հիմերը միշտ կամաց կամաց կը պեղէ, բայց ինչ որ ինքը մէկ կողմէն կը քանդէ, Անզիիան ալ միւս կողմէն զայն կը վերաշինէ։ Մինչեւ հիմա Ուուսիոյ շահածը շի կրնար հաւասարակշուել իր զոհողութիւնները։ Եթէ Անզիիական այս միջամտութիւնը յաջողութեամբ վերջանայ, Ուուսիոյ արեւելեան քաղաքականութիւնը ծանր հարուած մը պիտի կրէ, դարաւոր ծըրագիրներու իրականացումը անպայմաննախամանակաւ կը քանայ յետաձգուիլ։ Ինչ որ ալ ըլլայ սակայն, Ուուսիա զիւրաւ պիտի շընկրպի, ու Հայաստան իր ձեռքին մէջ պիտի շարունակէ սբանչելի զէնք մը ըլլալ սուլթանին դէմ։

Երկու տարի առաջ այս էջերուն մէջ պարզելով Հայոց նկատմամբ Որուսիոյ հետեւած քան տարուան քաղաքականութիւնը, պատմական տեսութեամբ ցոյց տափինը թէ թեղրպարկի դահլիճը իրեն կէտ նպատակի առաջարկած է Թիւրքիոյ կործանումը. եւ հայկական խնդիրը օրուան պահանջումներուն համեմատ Հայոց մերթ նպաստաւոր, մերթ աննպաստ ուղղութեամբ ուղղակի այդ նըստատակին հասնելու իր ազգեցիկ միջոցներէն մէկը կը գործածէ. Երկու բառով յիշեցնենք մեր տեսութիւնը. Ի հարկին՝ ինչպէս Ալեքսանդր Բի օրովը՝ Հայաստանի քանի մը նահանգներու ինքնավարութիւնը Թիւրքիան ակարացնելու նպատակայարմար միջոցը կը համարուի. Ի հարկին՝ ինչպէս 1880ին՝ բարեկարգութեանց ծրագրուի մը Հայաստանի Հայերը ուռւական ազգեցութեանը տակ առնելու ջանք մը կ'ըլլայ. Ի հարկին՝ ինչպէս 93—97ին՝ հայկական կոտորածներով, սահմանազլիսի խռովութիւններով Թիւրքիան վարկաբեկ ընելու, բարոյապէս, տնտեսապէս, բաղացականապէս հիմքելու մեքենայութիւն մը կը սարցուի. Քանի տարի է որ Ռուսիա ձեռքի տակէ ինք կը վարէ Հայաստանը, մերթ ուղղակի միջամտելով, մերթ անուղղակի. ու միշտ ուղղակի կը մնայ նաեւ ինքնածին շարժումներուն ալ, եւ իր նշանակ թէ անոնք իր տեսութիւններէն խոտորող ընթացքի մը պիտի հետեւին, կը փութայ «շիտակ ճամբռն» մէջ բերել. Ընդդիմադիրները անզօրէն կը ջախջախուին :

Թիւրբիան տկարացնելու համար եթէ ոչ ամբողջ ինք-նորէն Հայաստանի մը, բայց զո՞նէ ինքնօրէն վասպաւրակա-նի մը խորհուրդը եթէ գործադրուէր ուստական միջամտու-թեամբ, բոլոր Հայերը սրտանց Ռուսիոյ պիտի յարէին : Վաս-պուրականը Հայաստանի մէջ Ռուսիոյ անձնուէր ու հաւա-տարիս Գարատաղ մը գառնալով թրբական պետութեան բալոր Հայերուն միտքն ու սիրազ Ռուսիոյ հետ պիտի կա-պէք : Թիւրբիոյ նկատմամբ ուստական ծրագիրները Հայոց միջացաւ շատ զիւրութեամբ եւ ապահովաթեամբ կրնային առաջ տարուիլ : Աւելի հեռաւոր ապագայի մը վրայ ոչ ոք պիտի ուզէր խորհիլ : Խոկ հիմա ո՛չ միայն Հայերը այլ եւ Թիւրբիոյ բոլոր քրիստոնեաները հակառակ կրնան հա-մարուիլ . եւ աշքերնին Անղիոյ, Ֆրանսայի վրայ է իրենց վիճակին բիշ շատ բարեփոխման ակնկալութեամբ : Բնեղը-պուրկի գահին անշուշտ շի կրնար Հայերը եւ ուրիշ բը-րիստոնեաները մեղապել իրենց ուստաեացութեանը հա-մար :

Հիմակ չենք կարող գուշակել թէ ի՞նչ պիտի ընէ Ռուս սիա. պիտի հետեւի՞նոր բաղաքականութեան մը, պիտի վերադառնա՞յ 1880ի կամ 84ի խորհուրդներուն։ Ամէն պարագայի մէջ 95—97էն յետոյ Հայերը ծայրայեղ կաս-կածուառութեան իրաւունքը ունին։ Թիւրքիոյ Հայոց խոր-հուր մասը Ռուսուիյոյ ո՛չ բարեկամն է, ո՛չ թշնամին, այլ անոր Հայկական բաղաքականութեանը համեմատ ուսւա-

Էր Կ'ըլլայ կամ ոռուատեաց : Երկու տարի է որ Թիւր-  
իոյ Հայերը կը ջանան իրար համոզելով համերաշխա-  
ար գործել : Որուսիս կերցնելով համար շագանակը կը կա-  
էն բաշելով մեր մասները երել չենք փափաքիր :

## ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ ԵՒ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՀԱՅԵՐԸ

Արտասահմանի բաղաքներու Հայոց մէկ մասը Օր-  
աննեան պատրիարքին պաշտօնանկութիւնը վճռելով, ա-  
ռ անոննին պատարազի մէջ յիշատակութեան գափարու-  
ը կը պահանջեն: Թէեւ արտասահմանի Հայերը կ. Պոլ-  
ոյ ազգային իշխանութեան պետին դէմ միաձայնութեամբ  
ը գանգատին, բայց կրօնական բռնաբարութեամբ պատ-  
իարքը տապալելու ծրագիրը ընդհանուր հաւանութեան  
որժանացած չէ: Անհամաձայնութեան պատճառները  
ազմատեսակ են. անոնց բննութիւնը այս օրուան մեր  
բագրէն գուրս է, ուստի միայն իրողութիւնը հաստատե-  
ով կը բաւականանանք:

Արտասահմանի Հայերը երբ անմիաբան կը գտնուին  
թրմանեան պատրիարքին զէմ իրենց գառնութիւնը յայտ-  
ելու միջնոներուն մէջ, այդ հերձուածովը կը բաջալերեն  
պատրիարքը իր ճամբէն անսայթաբ ընթանալու։ Առանց  
նույնական պէտք է ընդունինք որ Թիւրքիայէն  
ուրս գտնուուր եկեղեցիներուն մէջ կատարուած ցոյցերը,  
ինչեւ իսկ միահամուր զայրոյթով ալ պայթին, բաւական  
են պատրիարք մը գահավիժելու։ Ազգային զգացումը երբ  
նորանուր արտայալութեամբ երեւան կուգայ ո՛ եւ է  
իշխանուր արտայալութեամբ երեւան կուգայ ո՛ եւ է  
ազգային զգացումը, եկեղեցիներէն ներս թէ զուրս, կրնայ հզօ-  
ապէս ազգել պատրիարքին վրայ, բանալով անոր աշքերը  
և ցոյց տալով անդունզը ուր վազն ի վազը կը զիմէ։ Հի-  
ա պատրիարքը պիտի կարծէ թէ անոնց որ կը հակառա-  
ին պատարագի մէջ իր անոննին յիշատակութիւնը ար-  
իիել ուզողներուն, անոնք միանգամայն հաճ եւ հաւան  
ն իր հետեւած ընթացքին։ Սխալ ըմբռնում որուն հե-  
տեւանցները շատ ծանր պիտի ըլլան։ պատրիարքին աշ-  
երը օր մը պիտի բացուին, բայց զուցէ շատ ուշ։ Հիմա  
եռ կրնայ ինքզինը գտնել, ուշագիր մտիկ ընել հան-  
ային կարծիքին, իր սիրաը բռպէ մը հաղորդակցութեան  
էջ գնելով ազգին սրախին հետ ։

Երբեմն, աղջին համեմատաբար հանգարտ ատենները, ոլիս պատրիարք տապալելու եռանդ կար: Պատրիարքաւանն ընտրելիները կը վիտայիմ, եւ անսնը պաշտօնի արձացնելու համար կուսակցութիւններ կը կազմուէին. իմակ ոչ որ տաք եռանդ ունի Գում-Գաբուի աթոռը բազելու: Շատ վտանգներով շըջապատուած է այդ կեզրոնը: Իմանեանին պաշտօնը իրմէն խլել տենչացող չկայ. եւ որ ազգը հակաօրմանեան է, պարզապէս հետեւած քարականութեանը պատճառաւ է:

Ամէն անոնք որ ազգային գործերուն մէջ անձնական տեսամ կուսակցական կը բէ և շահամոլովթենէ զերծ են, պարիմ կը տեսնեն ու կը գտանին կ. Պոլսոյ պատրիարքը նոր անձին համար ո՞չ նախապաշարեալ համակրանք, ոչ ախապաշարեալ հակակրանք կը տիրէ. գործերն են որ ազ- հն միտքն ու սիրտը կը վարեն, Երր այդ եպիսկոպոսը պատ- արք Ընարուեցաւ տեսաւ թէ ամէն կողմէն բարի տրամա- ռութիւններ կային իրեն աջակցելու. իր գուռարին պար- ականութեանց մէջ իրեն ոչ թէ խոչընկուա մը այլ զօրավիզ ը ըլլալու փափարք կը տիրէր. Եթէ մեծ ժողովրդականու- ին մըն ալ չէր վայելեր նորընտիր պատրիարքը, բայց տեսի և առհամառնեն առ չէր հասձ: Ամէն Ընհաւառող կ

անը և արշամարդարը ալ չչը սղած : Ըստ դրանուց ու իսկովունիներուն վրայ Օրմաննեանին նախապատռութեան բովիլը ասլացոյց մըն էր թէ համարումի արժանացած էր : և իրաւ ալ, հաշուի շանելով մեծ ու պղտիկ պակասութինները որոնց միշտ մարզկային բնաւորութեան մաս կը սզմեն, Օրմաննեան եպիսկոպոսը «զատարկապորտ» շշուած կարգ մը եկեղեցականներու ցուցակին մէջ չէր նցած : Ուր որ ազգը զինքը կանչած էր հան էր վազած եւ

առանց զիտողութեան, առանց մրմունջի. Էրզրում, Վան, Էջմիածին, Արմաշ, ամէն տեղ՝ Միանգամայն՝ ուսեալ, զարգացած եւ խելացի մարդ, ժաղովրդին սիրելի ըլլալու տեսչովը ոգեւորուած, լուրջ պատճառ մը չի կար ար հայ ազգը կասկածով նայէր Օրմանեան եպիսկոպոսին վրայ։ Պատրիարքը ինք պէտք է բննէ փնտաէ թէ ինչու իրեն դէմ այս ընդհանուր փսփոխութիւնը, որուն հետեւանքը կարծածէն աւելի ծանր կրնայ ըլլալ։ Պատրիարքը եթէ ըիշ մը ուշազիր զիտէ պիտի տեսնէ թէ իրեն հակառակողներուն մէջ լուրջ խորհուզներու տառար թիւ մը կայ, որոնք իր բարեկամները կը սեպուէին քան թէ հակառակութիւնները. եւ հիմակ իրեն թշնամանալու համար իր գործերէն զատ ուրիշ ո՛ւ եւ է պատճառ չունին։

Հակառամանեան զգացումը լա չէ, ի հեռադրէն սժ-  
զին պայթեցաւ. բայց սրտերու եւ մտքերու մէջ պայթումի  
զիւրավառ նիւթերը արգէն ամրառուած էին, հեռադիրը  
բռնկցնող կրակը եղաւ. Հաւանական է որ պատրիարքը  
ինքն ալ շուարի թէ ինչո՞ւ ամբողջ Հայութիւնը այդ հե-  
ռազրէն այնքան զգածուեցաւ:

Օրմանեան պատրիարքը այդ «ինչո՞ւ»ին պատճառ՝ նելը եթէ փնտաէ հաւանօրէն պիտի յաջողի աղղին հիմակուան գաղափարներուն եւ զգացումներուն վրայ աւելի որոշ գաղափար մը կազմել։ Մենք այդ աշխատութիւնը

զիւրացնենք քանի մը նկատողութիւններ ներկայացնելով։  
Պատրիարքական հեռագիրը, որ Լա Հէ զարնուեցաւ, գործնականին մէջ ո՛ եւ է կարեւոր հետեւանց չէր կրնար արտադրել։ Տիեզերական մեծ ատեան մը իր ուղղութիւնը ո՛չ սուլթանէն, ո՛չ պատրիարքէն կը սպասէ։ Երբ եւրոպական պետութիւնները կրետէն Թիւրքիայէն անջատելու ժամը հասած համարեցին, ո՛չ սուլթան Համիտին, ո՛չ Ֆէնէրի Յունաց պատրիարքին կամքը հարցնելու հարկ տեսան։ Ինչ որ հայկական ինսլիքին համար վիճակուեցաւ Լա Հէ, նոյնը պիտի ըլլար պատրիարքին հեռագրովն ալ, առանց հեռազրին ալ։ Բայց հայ ազգը խռովեցաւ, վըրդավիցաւ վասն զի քսան տարիէ ի վեր ազգին մաքին մէջ պատկերացած քաղաքական ծրագրի մը պատրիարքը ուղղակի հակառակեցաւ։ Եւրոպայի վրայ յուսագրութիւնը հայ ազգին փրկութեան յայտագրին էական մաս կը կաշմէ, ուստի անկարելի է հանգուրծել տեսնելով որ ազգին պաշտօնական ներկայացուցիչը ո՛ եւ է պարագայէ մը կ'օգտուի այդ յոյը տիկարացնելու համար։ Ու երբ հանդիսաւոր կերպով, ընդհանուր աշխարհի առջեւ Հայոց պատրիարքը առանց ակնածանքի կը հակառակի ազգային բաղձանքներուն, ժողովուրդը իրաւունք ունի կասկածելու որ զեսպաններու հետ, քաղաքական բարձր զիրք ունեցող անձնաւորութեանց հետ, որպիսին կը Ֆրանսայի նախորդ նախարարապետ Պ. Պուրժուա, տեսակցութեան մը մէջ կընայ շատ աւելի վատնգաւոր կերպով հայկական զատը տիկարացնել Եւրոպայի առջեւ։ Պատրիարք մը բարձրաստիճան եկեղեցականի եւ ազգային քուէով ընտրեալի կրկնակի հանդամանքներով մեծ հեղինակու-

Թիւն մըն է Եղոսպայի առջեւ։  
Պատրիարքին արգարացումին համար Պոլիս կը յայ-  
տարարուի թէ «առանց ուղելու, պարզապէս բռնադատու-  
թեան ներքեւ այդ հեռագիրը ըրաւ, չկընալով զիմագրել  
ուղղակի սուլլթանէն տրուած հրամանի մը։ բայց ջանա-  
ցած է շափառորել իրեն թելազրուած հեռագիրը»։ Եւ հա-  
ւանական է որ պատրիարքը շատ ախորժելով ստորագրած  
շըլլայ այդպիսի հեռագիր մը որ իրեն ձանձրոյթ ու տաղ-  
տուկ միայն պատճառելու սահմանուած է։ Խնդնարդարա-  
ցումի այդ փաստը աւելի ծանրապէս կը հարուածէ պատ-  
րիարքը բան թէ խորին համոզումով հեռագրած ըլլալու  
յայտարարութիւնը։ Հայոց պատրիարքը իր խելցովը, իր  
խղճին համաձայն չէ որ կ'ուղղէ ազգին գործերը, այլ վե-  
րէն տրուած հրամաններու համեմատ պարզ մեցնայ  
մըն է ուրեմն։

Պատրիարքը պարզ մարդամեջենայ մը. ահա ինչ որ  
ժողովուրդը իր պատրիարքին գէմ կը գրպէւ։ Հայ ազգը  
իր առաջնորդները կառավարութեան վրայ ազգեցիկ կ'ու-  
զէ տեսնել։ Երբ, օրինակի համար, Կիլիկիոյ կաթողիկո-  
սական աթոռուն համար ժողովուրդը Ալէաթճեանը կ'ուզէր  
և Բարթողիմէոս մը չէր ուզեր, պատճառը այն չէ որ այս

վերջինս Եկեղեցին կարգ կանոնները կրնայ խանգարել կամ հերետիկոսութիւն մտցնել . ո՞չ . ո՞ւ է հայ եպիսկոպոս բժախնդիր աւանդապահ մըն է . այլ՝ մէկը աւելի ազդու կերպով կրնայ պաշտպանել կառավարութեան քով ազգին շահերը քան թէ միւրաք : Կաթողիկոս , պատրիարք , առաջնորդ քնարուելու հարկը երբ կը ներկայանայ , քուէ արկոն միշտ կը մտածէ պարագաներուն համաձայն ազգեցիկ եկեղեցականը ընտրել . Ազգեցիկ եկեղեցական բարձրատիման պաշտօնեան եթէ ազգին բարիք մըն ալ չկարենայ ընել գոնէ շարիքը շափառըելու կ'աշխատի և կրնայ յաջողիկ : Թիւրքիոյ մէջ մեր ազգային կեանքին կազմակերպութիւնը այս է : Արդ երբ ժողովուրդը կը տեսնէ թէ իր պատրիարքը ո՞ւ եւ է ազգեցութիւն չունի , ու կը յայտնուի թէ բանութեան ներքեւ տեղի կուտայ հակառակ իր համոզումներուն , ազգը իրաւոնք ունի ըստու «Ի՞նչ ընեմ ես ատանկ ոչինչ պատրիարքը : » Այսպիսի հանգամանքներու մէջ պատրիարք մը իր ապիկարութիւնը զգալով հրամարելու է :

Օրմանեան պատրիարք կամ խելացի յարդէ, եւ գիւտակցաբար սուլթանին ձեռքը գործիք մրնէ, կամ անխեղէ, եւ անզիտակից գործիք մրնէ։ Որ տեսահետովն ալ ըննենը ինչիքը միշտ պատրիարքին հրաժարելուն հարկը անխուսափելի պարտականութիւն մը պիտի համարուի։

Ներսէս Վարդապետինի յաջորդող երկու պատրի-  
արքները, Յարութիւն Վեհապետեան և Խորէն Աշրգեան,  
Նսխմացուցին պատրիարքութեան շուրջ Թիւրքերուն աշբին:  
Իրենց պաշտօնին բարձրութիւնը ըմբռնելու անկարող ե-  
զան. սուլթանին պարզ պաշտօնիեայ թիւրք նախարարի  
մր պէս պզտիկցան ու պղտիկցուցին Հայոց պատրիարք-  
քութիւնը: Աւանդական սովորութիւն էր որ պատրիարք-  
ները սուլթանին ներկայանալու համար միայն պալատ  
կ'երթան. իրենց պաշտօնական յարաբերութիւնները Դիրան  
հետ կը կատարուին, որչափ հնար է քիչ այցելելով նա-  
խարարներուն: Յարութիւն պատրիարք, Երուսաղէմի  
պարտըին պատճառաւ, կամ ուրիշ գործերով սկսաւ Երլ-  
արզ երթալ դալ. Խորէն Աշրգեան աւելի յաճախ սկսաւ  
այցելել պալատը. երկուքն ալ քարտուղարներու կը ներ-  
կայանային, թիւրք պաշտօնեաներուն նման: Խզմիրեանի  
քրոգ այս սովորութիւնը դադրեցաւ. Օրմանեան վերսկսաւ  
միւս երիւ պատրիարքներէն շատ աւելի պալատ երթալ  
դալ: Իրաւ է որ Ներսէսէն ետքը Թիւրքիոյ ներքին քաղա-  
քականութիւնը շատ փսխուեցաւ, եւ երկրին վարչութիւնը  
հետզհետ Երլարզ կեղրոնացաւ: Պատրիարքների սակայն  
կրնային իրենց դիրքը պահել, եւ միայն գարու-քէհեասի-  
ներու միջոցաւ Երլարզի հետ յարաբերութիւն ունենալ:  
Օրմանեան պատրիարք Աշրգեանէն շատ աւելի սկսաւ  
այցելի պարատը. Երլարզականները տեսնելով Հայոց  
պատրիարքին դիրտամատչելի բնաւորութիւնը սկսան զին-  
քը իբր պարզ պաշտօնիեայ մը նկատել, հրամաններ խըր-  
կել, կանչել բերել տալ: Օսմանցինները կ'ակնածին այն

բրիտանունենքին որ ինդինընին ծանր բռնել գիտեն։ Օրմանեան պատրիարք այս ծանրութիւնը չկրցաւ պահել, եւ ահա մտքէն չանցած ատեն հրաման մը կը ստանայ պալատ երթալու ո՞ւ եւ է ոչինչ բանի համար, ինչ որ անսերելի է պաշտօնական յարաբերութեանց մէջ։ Երբ թիւրքերը ուղած ատենին Հայոց պատրիարքը կը կանչեն, ո՞ւ կը կանան ուզածնուն պէս ոլ հրամաններ տալ, առանց իրենց մտքէն անցնելու թէ Հայոց պատրիարք մը կարող է չհնազանդիլ Երլարզէն բղխած ո՞ւ եւ է հրամանի։

Նախկին երկու պատրիարքներուն ստբը կտժաց կամաց զէսի Երլարգ վարժեցնողը Քաղաքական ժողովին երկու ատենապետները եղան, Նորփեան եւ Մազուռա: Հայոց ազգին մէջ իրենց կարեւորութեան որչափութիւնը պալատականներու աշըին հաստատելու համար ազգին պատրիարքները իրենց ետեւէն կը բաշկութին, օգտաւելով անոնց բարեմտութենէն: Տատեան Յարութիւն փաշա ինք պատրիարքական հովանաւորութեան կարօս չէ Երլարգի մէջ ինքզինքը ցոյց տալու համար, բայց Երլարգը արգէն վարժուեցաւ Հոյոց պատրիարքներուն համար ամէն բոպէ դանգակ մը զարնել. ու Օրմանեան զանգակը չլուծ ալ կը դազէ, իր բնաւորութեան բերումովը:

Թէ Աշքեան, թէ Օրմանեան իրենց պաշտօնին մե-

ծութեան զիտակցութիւնը ծշգրտապէս եթէ ունենային  
անսատրակօյս իրենց կողմէն տարբեր վարժունքի մը հան,  
դիտատեսները պիտի ըլլայինք: Քրիստոնեայ պատրիար-  
ները Թիւրքիոյ մէջ տեսակ մը առանձնաշնորհեալ իշ-  
խաններ են, սուլթանին զերիշխանութեան ներբեւ, բայց  
ո՛չ սորուկ են, եւ ո՛չ ալ ո՞ւ եւ է իսլամ նախարարի մը  
չափ սուլթանին ստորագանեալ: Սուլթանը իր մէկ հրա-  
մանովը ո՞ւ եւ է իր մէկ հավատակը Էն բարձր պաշտօննե-  
րուն կրնայ կանչել, ու իր մէկ ակնարկովը Սատրագամ.  
Ները, Շէյխ-իւլ-իսլամները կ'աներեւութանան: բայց ո՞ւ  
մէկ եպիսկոպոս կարող է սուլթանին հրամանաւ ազդային  
պգտիկ կամ մեծ պաշտօնի մը կաչուիլ, եւ ոչ ալ պատ-  
րիարք մը սուլթանական հրամանով պաշտօնանկ կ'ըլլայ  
Քրիստոնեայ ժողովուրդներուն դիրքը եւ միջազգային դաշ-  
նագրութիւնները կ'ապահովին պատրիարքներու մենա-  
շնորհները որոնց կարեւորութեան աստիճանը Օրմանեան  
պատրիարք իր բոլոր մատցիութեամբը հանգերձ բմբանե-  
րու անեւառաջ կը ուժաւի:

լաւագոյն պիտի ըլլար որ ինք անոնց համազումները ուղղակի լսէր:

Արտասահմանի Հայութեան մեծամասնութիւնը շատ  
լրջամիտ է։ Հայաստանի իրական վիճակը միշտ նաչքին  
առջև ունի, կ. Պոլսոյ գուռար կացութիւնը կ'ըմբռնէ,  
Թիւրքիոյ հետ Եւրոպայի յարաբերութեանց ուշագիր կը  
հետեւի։ Իր ուղղաւթեան գիծն է երբեք ջղային գրգռումէ,  
կըքէ, օրուան տպաւորութիւններէ չներդրծուիլ։ Հանդարտ,  
պաղարին ըննել, խորհիլ եւ գործել։ Մեր ուժը հանդար-  
տամտութեան եւ չափաւորութեան մէջ է հիմակ. ուստի  
պատրիարք, Քարչապետ, վարչութիւն իրենց աւելի պէտք  
ունին արտասահմանի Հայութեան համոզումները լսելու  
բան թէ իրենց համոզումները անոնց հաղորդելու։

Կ. Պոլսոյ պատրիարքարանին եւ արտասահմանի  
Հայոց յարաբերութիւններու վիճակը իր զիսխաւոր գծերուն  
մէջ ամփոփեցինք. Համառոտաբար, զգոշացնելու համար  
պատրիարք ու վարչութիւն ինքնախարէութեան վտանգէն :  
Մենք միշտ կը հետամտինք. ճշգրիտ կացութիւնը լաւ ըմ-  
բռնելու, թող իրենք ալ լաւ ըմբռնեն :

LAHUTA

Իզմիրի մէջ արտակարգ տագնաս կը տիրէ: Պոլսկն  
ուղղակի Խզմիրի ոստիկանացետին զարենքած հեռագրա-  
կան հրամաններոց վրայ բաղրին րէ՛ քրիստոնեայ, րէ՛  
խալամ երեւելիներին բազմարից անձնը ձերքակալունքը ոչ  
բանարկունքը են: Միայն կուսակալ Քեալիշ փաշային  
տղան եւ Խսատ պէջ պայտ մնացած են: Այս ձերքակա-  
լունքունց պատճառները դեռ որոշ շինուողիք:

— Անդիխական քերպերը կը ծանուցանեն քի հակառակ  
միշտինյ գանձին ժայրայել զբառութեանը, օտարաց-  
գիները հետզինտ աշեջի շատ յոյս կը տաճեն երկրին  
տևասահան ապագային վրա : Այս վատահութեան աշքի  
զարնող մէկ նշանին է օնկանեան՝ պետութեան մէջ տեսակ  
տեսակ մենաշնորհներ խնդրելու փոքրացանորինք :

—Օգոստո 19 31 ին սուրբանին գահակաղութեան  
տարեդարձին օրը Անգլիոյ երեսփոխանական ժողովին  
պահպանողական անդամ Աշմեն Պարքեր Պոյիս անց-  
լիական գուղրականութեան՝ մեծ խեջոյք տուեր է ի պա-  
տիշ սուրբանին։ Եւ բայց քիչդ երեք տարի առաջ այդ  
օրը Պոյիս Հայոց արքանին մեջ կը լուրար, եւ ամբողջ  
Անգլիա, Մեծ-Մարդասպանք սատկի կը գոռար։ Իբրա է  
որ այդ օրենք ի վեր Աշմեն Պարքեր Իզմիր ու Սկյանիկ  
երկու մեծ մենաշնորհներ առացաւ։

ՆՈՐ ԿԵԱՆՔ

Բաժանորդք գրուիլ ուզողները կրնան զիմել Նոր  
կեանըի հասցէին (Լ. Թրանը, 32, Զէսթըրթըն Թօրտ  
Լսնառն, ա.); զրկելով իրենց բաժնեկինը, կամ զիմել  
իրաքանչիւր քաղաքի Հնչակեան մասնաճիղին ու անոր  
յանձնել դրամը:

ՄԵՐ ՀԱՌՅԻՆ Կ

L. FRANKE

32, CHESTERTON ROAD

(ENGLAND)

ՏՊՄԱՆ ՀԱՅ. ԱԶԳ. ՅԵՂ. ԿՈՒՊՐԱՅՈՒԹՅՈՒՆ